

Եկեղեցւոյն Հայերէն Աբյանէքսոնիւններէն որք ցայծմ անվլթար կը ման կ'ըսուի, եւ զորս յամին 1877 Յունուար 24ին Կ. Պոլսյ Մահապահ է կեներ պատուական թերթը, Զմիւնիսից Աբյան Աբյունիսէն առնլով հրատարակեց, (թ. 3369) կարեւոր կը համարիմք դնել այստեղ, իր լուսատու Մարտէլի թանգարանին հայ արձանագրութեան:

Եկեղեցւոյն ներքին դրան ճակատը գրուած էր, կ'ըսէ Աբյանի նամակագիրը, հետեւեալը՝ զոր կը նշանակեմք առնանց կը մի այլայլութեան: Աւրաւորութեան Դուռս Ի Թուրու Փրկչին 1749 ՀԱՆԴԵՐ ԱԱՑԱՑՈՒՑՄԱՄՐ ԳՎԱԹԻՆ ԵԽ ՄԱՐՄԱՐՈՒԵՆ ՍԱԼԱԿՎՈՒՆԻ ԸՆԴ ՈՐՄՈՅՆ ԵԽ ԳԵՂԵՑԱԿԱԿՊԵՏ ԽԱՎԱԿՄԱՐՄ ԱՌԴԵԱՄՐ ՀՈՒՂԱՑԵՑԻՈՑ ՏԼՐ ԱՌԱ- ՔԵԱԿԱՑ ՊՈՂԱՌՈՒ ՈՐԴԻ ՊԱՐԱՆ ԱՌԱ- ՔԵԱԿԱՑ, ՅԻՀԱՑԱԿ ԻԻՐՆ ԵԽ ԶԻՒՐՆ ՀԱՅ- ԳՈՒՑԱՑԱԼ ԾՆՈՂ ԶՀՈՐՆ ՊՈՂԱՍԻ, ՈՐԴԻ ՊԱՐՈՒ ԱՌԱԿԵԽԵԱԿՆ, ՅԻՀԱՑ- ՑԱԿ ԻԻՐՆ, ԶԻՒՐ ՀԱՆԴՈՒՑԵԱԸԱԼ, ԾՆՈՂ ԶՀՈՐՆ ՊՈՂԱՌՈՒ ԵԽ ԶԿԵՆԴԱՆՆԻ ՄՈՐԸ ՎԱԼԱՏԻՑՅԱՆ:

“Իսկ Եկեղեցւոյն արտաքին գուռը բաւա- կան փառաւոր տեսք ունի, գեղեցիկ մարմարեայ քարերով շինուած եւ բաց ի հայերէն յիշա- տակագրութենէ՝ գտանի նաեւ դրան ճակատը գառն Աստուծոյ մի դրօշակաւ, եւ սուրբ Գրոց վերայ հաստատեալ. նաեւ փառաւոր խաչ մի մեշտեղ, եւ այսպէս դրած, ‘Ամ 1714.։ Այս դրան վրայ եւս հետեւեալ յիշատակագրու- թիւնը կը գտնուի.։’”

ՎԵՐՍԻՆ ՆՈՐՈՒԹԵԱՍԱ ԴՈՒՐՍ Ի ԹՈՒՐԻՆ
ՀԱՑՈՑ Ի. Ճ. Պ. ՀԱՆԴԵՐ ԱՍՏԻՃԱՆՕԲ ՎԵՐԻՐՆ ԵԽ ՆԵՐՔԻՆ
ԼՈՒՍԱՄՏՈՒ-
ԺԱԱԻՒՔ Ի ՍՈՅՆ ՍՈՒՐԲ ՀՈՒԴԻ ՆԵՐՎԵԱՑՈՒՑ
ՍՊԱՍԱՄՈՒՐԻ, ՄԻԱՆԱՍԻ ՈՐԴԻ ՅՈՎԱՀԱՆՆԵՍԻ ՎԱՐԴԱՎԵՏՈՑ
Ի ՎԵՀԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴԻԻՄ ԱՄԻ ՍՊԱՍԱՅԻ-
ՐՈՒԹԵԱԸՆ
ԻԻՐՈՅ ՅԻՀԱՑԱԿ ԻԻՐՆ ԵԽ ԶԻՒՐ ԿԱՅԻՑԵԱԸԱԼ
ԾՆՈՂԱԱՑՅԱՆ:

Մաղթէ է անթաց աչք կարգալ սոյն յի- շատակալանները, եւ անկորոնք յիշել վաճա- ռումը այս եկեղեցւոյն, որ դարեր յատաջ կը խմբուէր հայոն թիւն մը՝ որ ազգայն սպագրու- թեան գրեթէ մայրն եղած է ի ձեռն Տարեցի

Մատժէսոս սարկաւագի, եւ վաճառական Աւե- տիսի եւ մանաւանդ Անդրիանեցի կարապետ վարդապետի՝ որ յամին 1662 Ամսդերտամի մէջ Ժամանութեան ըրաւ:

Մարտէլի թանգարանին հայ արձանա- գրութեան մէջ կարգացուած “կարապետ բա- նին սպասաւոր ու, կ'երեւայ ժամանցոց տպա- գրիչ կարապետ վարդապետն է:

Տ. ՎԱՐԱՀԱՄ Յ. ԹՈՒՐՈՄԵԱՆ

— 1891 —

ՑՓԱԽՈ ԸՆԾՐԾՈՒԹՅՈՒՆ

Հոչոր:

Բաթում, 20 Յունիս 1891:

Եկեղ բլուրներով պատած Տփիսն իր ձո- րամիջ գիրովն ամարուան համար համեմ բնակագյուր մի չի ներկայանար: Օդի շերմու- թիւն արեւի մէջ երբեմն Ռէօմիւրի 35 աստի- ճանին կը հասնի: Այս անտանելի շոգէն ազա- տելու համար, Տփիսնեցիք, (կարողութիւն եւ Հնարաւորութիւն ունեցողները, կ'ինմէ արդուի) Յունիսն սկսեալ կը ցրուին ամարացնեն եւ հանգային ջրերու բովածութեամբ որոնց թիւն շատ աննշն չէ կակասից մէջ: Բորժոմ, Աբաստո- ման, Գիւտիգորովի, Լսէննառուի, կիրովգորու- կ գեղազարմ ամարանցներ են, ուր միեւնցն ժամանակ յնտիր եւ առողջարար, զնազան հանգային նիւթոց բովածութեամբ տար ըսեր կան, որոնք բժշկականութեան մէջ բորորուին ան- յարդ չեն: — Բայց այս վայրերն, իրենց հե- ռաւորութեան պատճառաւ. (1 մինչեւ 3 օր) այն- չափ յարմար չեն, մանաւանդ, որ շատ անդամ որոշ ամսերու եւ հիւնդութեանց տէր մար- դիկ փայն կ'երթան այդ շերմանիները լուացու- ելու եւ բուժուելու: Բայց Տփիսնեցիք, իրաք, որոնք ամառնային տօմէն խյու տարու համար է որ իրենց նոր բնակագյուր կ'ընտրեն, եւ մանաւ- անդ այսպիսիք, որոնք չեն կրնան համ չեն ու- զեր իրենց գործերը լքանել, — ունին ուրիշ ամարանց մի, քաղաքէն ընդ ամէնը 18 վերատ (19 քիւութէր) Հեռաւորութեամբ: Այս ամա- րանոցը՝ Կողորն է, ուր ես առիթ անեցայ 2 օր մելաւ եւ կ'ուզեմ ներկայ յօդուածով ծանու- թացնել Հանդէն Ամերեայի ընթերցողին:

Տփիսն գրեթէ 2 ժամ հեռու, ընդարձակ բարձրաւանդակի վրայ, զառ ի վայր գիրով տարածուած է կոչոր: Աբբունի ճանապարհը քա- զաքէն գեւ ի վեր հետոշչեատ կորմաններով (ուց- ոցց) կը սարձրանայ եւ զորկ չէ բոլորու վեն յարմարութիւններէ: Ոիայն թէ քաղաքէն

գուրս ելած ժամանակ, գեր եւս կատարել լապէց
Հարթուած քարանոցի վրայէն կ'անցնին կառ-
քերը՝ Երթեւեկութիւնը Յ տեսակ կառքով կը
կատարուի, գլխէնա (diligence), լնելու (ligneo)
եւ ֆլուռն (flare):

Կոչքը պաշտիք մօտ գտնուելով Տիգիսի,
զիւրութիւն կու տայ՝ որ քաղաքի բնակիչներէն
շատերն առաւօտեան կու դան քաղաք եւ երե-
կոցեան կը վլրագտանան. Կոն ևսեւ, որով երե-
կոցեան չեն սպառեր, այլ մինչեւ կեսոր իրենց
գոճեած քաղաքէն վլրչը, կեսօնին, մաշի-
կը վլրագտանան ամարանց, անշոշուա աւե-
շուու, քան սովորական հարութիւնը: — Բայն կեն-
դանութիւնը կը տիրէ կիրաքի որելը, երբ ոչ
միջյան բոլոր ամարոնցայինք, այլ եւ հիւրեն ալ
կը հաւաքուին: —

Առաջին անգամ տեսնդի վրայ, Կոչը իր
լուսային դիբովով, պարտիզապատ գեղեցիկաշէն
աներովն եւ իր երկու թևերու վրայ տարա-
ծուած բլուրներովն ու անտառակնօվ, հաճելի
տպաւորութիւն կը գործէ:

Ծաբաթօք օր էր երբ ես գնացի կոզոր: Այն իրեկից ամարանցից պարտիզից, դուքի (parc) շենութեան մէջ Համերգ (concert) կը առուեր: Պետք երբուրգէն և կած էր ուսու երաժշտաց խումբ մի, և հոգիէ բաղլացած որ Բալլարդիս (ճալազեան, առաջ նման) կողուած հասարակ գործիքի մի վրայ շատ գեղցիկ կերպով կը Շնչեցնէր զանազան երաժշտական կոտրներ: Դահնիձև լի էր Հանդիպահաններով, լուսիր հասարակութեամբ: Երեկով մը ըստ լաւ անցաւ: Դափակահարութիւններ ինչ ինսպուրութիւն ամերող խումբներ թէ մասնաւոնդ խմբի կառավարիչ Անդրէենին: — Նշն իրեկից բաց է այդ առաջադեմներէն, ներկայացում՝ կու տար նաեւ զոտցուրան (diaceous) Աէնիքէրգ, որ ախուր հոչչակ կը վայելէ Կակասից Ճայոց մէջ, բորդում ամարանցից մէջ շատ ատրի յառաջ իր ունեցած միջադէպի միշտորիչւն: Իր արուեստի մէջ ճարտարագործութ, բայց միանգամայն, սկիզբները, կէտ նպաստակի գրած էր իրեն շարունակ Ճայուրուտեղ կողմերը երեւան հանել, երբեմն այ ան-

¹ Այս քարանցի միշել Հիբան հարթուած ած լինելու
պատճեն աւ, որուս ինձ բարագրեան բարագրապին մար-
թեան է և Տանաօպարաց Պարագրան թագավորական թագավորական մար-
թեան (ministre de voies et communications) մէջ տարի ունեած մէջն է, մէկ
միշ փառ կը գետ Նորա Շլուս թուի է ուրիշ: Քաղաքը լուսվեր
ինչ է, զան զի այս Խանագարք միշել Կուրու միշեան Պա-
տճեն է և մաս ինչպէս ե Անուան ապահովաչու: Եսու կոր-
պարտ թագավոր է անուան ենթէ: Ես անցու գարի Խանագարք ու առա-
րա ասհման է այս ինձ Պարագրան թագավոր ինչպէս կը դուռը մի-
շեան է ապահովաչու: Եթէ Խանագարք պահապահ այս պա-
րագրան ասհման մէջ է, հետեւար քարագրան փարա-

գց պակասութիւններ վերաբերելով եւ ծաղրա-
մաններով: Եթիտասարդ ռւասնող մի (իշխան Ար-
քութեան Երկայնաբարազուեկ) չկարողացաւ հան-
դորսիւել, եւ այնպիսի փառաւոր ապօսակ մի տուա-
պարոն զըռցաբանին, որ արձագանքը լուսեցաւ
Տփիվս լրաբիրներու մէջն Այնահիմու պ.
Անչերդր Եղողու անհամեմատ կերպով չափա-
ռուեա: —

Ներկայացումն ետև Հանգիսականները
ցրուեցան իրենց տները, գիշերուան մացած
մասը կաբառով, երաժշտութեամբ, ընթրիքով
եւ — թղթախաղով անցնելով համար, նայելով
թէ որ տեսակէն աւելի կ'ախորդին: Աերջնն,
այսինքն թղթախաղն այնչափ սարածուած է,
որ նորա երկարագուները նցին այն երկելոյն,
սերկայացման բոլի՛ սենեակը կանաչ սեղանի
ուղղը բոլորած՝ Բալեցիւներու ընկերակցու-
թեամբ (accompagnement) իրենց ֆիւր կամ
ուժեցնո՞ւ յառաջ կը տանէին: Երեխի այս ալ-
գուարճութեան առանձին տեսակ մի է:

Առաւաօտներն առ Հասարակ տներէն գուրը
ան գար: Ամէն տուն իր պարակղն ու պատ-
քամին տնի, ուր իմերէլ, մինդրէլ կամ վրա-
կան այլ ցեղի վերաբերող ծառան կամ աղա-
խնչը, կանուխէն բազմեցաց կը լինի եռացող
ունչը, իր բոլոր պատկանելեաքը, և որ իր
ուղրջ կը հաւաքէ ընտանեաց անդամներին ու
սարեկամները: Խակ պարսէղը, ուուշը, որ ինքն
ուս բնեեան արդէն շատ նշանաւոր բան չէ,
առաւաօտները բոլորովին անկինդան կը մնայ-
իրեքինները, ու այս յատուկ զինուորական երա-
շտառ թիւնը կածէ, բազմութիւնը կը պատէ թէ
պարագի եւլու էներեւ եւ թէ շնորթիւը (rootnode):

կողըր մասս հասնող բազմութեան
աստուար մասը Հայ է, որին ունին առանձին
եկեղեցի իրենց համար, Եկեղեցի մ'ալ Առու-
սերն ունին իրենց եւ Վրաց համար: Հայոց եկե-
ղեցին, կամ ՀՀդագագչ՝ մասնութը շինուած է Կո-
րսօքի գլխին, քարաշէն, եւ գլխարպարար Թայ-
իրեաններու ծախով, ինչպէս ինձ պատմեցին:
Տփիսի կյաներու, (Մայրապատ) պարագլուխ,
Թայիրեան կյանը, որ ամսութ նյոնպէս ինջրոց կը
ունակի, իր գերդաստանի շինած եկեղեցին զար-
դարած է զանազան պատսկերներով, որնք առան-
ձն ու առառ թե են առնին առնեն և են:

անկուն խմբագրի եւ իր հակառակորդի մէջողել նիւթական չեռաւորութիւնը շատ անձուկ էր գարձել, որ անշուշտ ազդեցութիւն չունի նոցա իրարմ ունկած բարյական հեռաւորութեան վրայ: Պ. Արծրունի Կողործն կը հառավարէ իր ըսակիրը. պյանեղ կը ստանայ բոլոր թղթակցութիւնները, զորնկ նախապէտ իր գրաքննութիւնն կ'անցընէ, ապա պաշտօնական գրաքննութեան ներկայացնելու համար. այնտեղ կը գրէ իր “առաջնորդողները”, այսինքն խմբագրական յօդուածները. այնտեղէն կը դիմէ երկիր բարձրագոյն Վարչութեան, կառավարչութեան, երբ Դրաբննական ատեանը չի համաձայնիր նորա պյա կամ այն “առաջնորդողը, տպելու թշու տալ, մի խօսքով ի Կողոր ալ նշնուէն կ'աշխատի եւ կը զեկավարէ, ինչպէս էր ի Տիգլու. թէեւ իր գործը բաւական գիրացած կամիլի է Համարիլ այժմ՝, երբ իր խմբագրութեան ներցը աշխատող գործակիցները, լիովին կը ճանշան իրենց պետի ուղղութիւնն, իր ինքնամբերար կը գնան պյա ընթացքով, որ նա, այն պետը, տարիներէ ի վեր մէծ տոկուութեամբ գծած եւ հարթած է իրենց առջեւ:

Կողըրի մէջ ծանօթացայ ես երկու հայքահանսի: Արակի առաւաօս էր, պ. Արծրունուց հետ քալելով ամարանոցի գլխաւոր փողոցի վրայ, գնացիքը հայկական մատուռը գլխաւոր փողոցի վրայ էր առաջանակը տեղայն հայքահանսին, որ իր պյա օրուան խօսակցութենէն գատելով՝ փոքր ի շատէ զարդացած եւ առողջ գատողութեան սէր կ'երեւար: Այս կարծիքը յայսնեցի եւ յետոյ մի ընկերիս, որ պատասխանեցի պէտք չէ շատ հասաւ ընծայել. վասն զի պյա քահանաները Արծրունուց ներկայութեամբն է միայն, որ այդպէս կը խօսն. երբ իրմէ հեռու կամ հակառակ բառակի պարագլուիներէն մէկուն առջեւ գտնուին, լիովուն կը փոխի:

Միւս քահանան էր Տէր Գիւտ Աղանեան, որ արդէն փաքր ի շատէ յայսնի է գրական աշխարհնեւ եւ զրո սեսայ բարեկամիս տունն, ուր ճաշի էի Հրաւիրուած: Աղանեան քահանայն “Արձագալքական” է: Իրբու գրագէտ մարդին հնձ հետ սկսաւ զննազան գրական եւ ազգային նիւթերու վրայ խօսիլ եւ վիճել: Խօսքը գալով էցիածնի թափուր նացած կաթողիկոսական աթուաի եւ նորի ընարութեան վրայ ես յայսնեցի թէ որքախ ես գիտեմ, Հայոց եկեղեցին կամովիկոսաց ընտրութեան մասն ի նախնեաց:

մնացած որոց կաննագիւր եւ ընտրական եղանակը չընի, այլ վարուած է պարագայից եւ հանգամանաց համեմատ: Խսկ Աղանեան կ'աշխատեր ապացուցանել՝ թէ բոլորովին ալ զուրկ չէ եղած կաննագրութենէ. իր փաստերը նա ժողովով է առանձին հասորի մէջ, զոր պիտի ներկայացնէ Սահակ-Մերսորութեան Մրցանակի Բաննեամուղովին ի է. Պոյիս: Այս աշխատութեան մէջ նա հաւաքեր է մը նախնի շարց զանազան եկեղեցական ժողովներու որոշմունքը, ինչպէս ինք յայսնեց. բայց այս որոշմունքն ալ Հաղի. թէ հակառածներներ եւ տարբերութիւններ չըսովնդակին միեւնաց մէջ: Խնչ եւ իցէ, Աղանեանի պյա երկասիրութիւնը յամենայն գէպս ուշագրութեան արժանի գործ կը լինի:

Ամարանցի բնակիչները մինչեւ ճաշի ժամանակ դրույ կու գան փողցները, միմանց տուն, եւ կամ մօտական պարտէները քայլու: Ունակը կը սկսին ձիավարել երիտասարդներ կ'ընկերակեցին սիկիններու: ամէն կողմը կը տեսնուին փոքրի ընտանեկան խմբեր, որոնք իրենց երբ կու կողմը ծիծաղագէմ եւ առցոյ տղաք առած, կամ պարտէներու մէջ նստասած են, եւ կամ արքունի ճանապարհի վրայ, ծառերու Հովանացն տակ ծանր ծանր քայլերով կը շնչագային: Կրիծալի եւ զուարժ խօսակցութեան ձայններ պէտչուշտ չեն պակիր:

Գիւտաւոր փողոցի վրայ են հաստատուած կողորի Յ պանդոկները, խանութներն եւ գինեանները: Առաջ են խանութներն, ո.ք կամիլի է միշտ թարմ մանական մինչերը գտնել, թէեւ թանգ: Այս փողոցը՝ Տիգլուն բարձրացող արքունի ճանապարհի շարունակութեանն է, որու մէկ ճիւղը ալ Կողորի վրայն կ'անցնի կ'երթայ Մանդին: Մանդին նշնուէս ամարանց է, Տըփշիսէն կառքով գրեթէ մէկ օր հեռաւորութեամբ:

Կողըր կը հաւաքէ իր մէջ Տիգլուի պաշտօնական եւ եկեւտական (ֆինանս) գլխաւոր գործիչներն են: այնտեղ են թէ արիստօքատն եւ թէ հարուստ ծուցուուսին կողորի շրջանը՝ հասարակ ամերանցներու վայել գիւղական պարզութիւն եւ կենակ չունի. այնտեղ ալ կը տիրէ գրեթէ միեւնոյն քաղաքային կարգեն ու սովորութեամբները, նիստուկարի վերաբերմամբ: Պէտք է միշտ մաքուր, միշտ կոկիկ հագուած եւ միշտ correct մինել, նոյն իսկ անական շրջանի մէջ: Այս վիճակը կարող է կաշկանդել ամարանցայիններու պատասխաները, որոնց համար փոխանակ քաղաքավարական արտաքին ձեւերու

եւ քաղաքային կարգերու խիստ պահպանութեան, անշուշտ լաւագնյան պիտի լիներ համեմատապէս աւելի ազատ լինել պայցուի, զրուանաց եւ ընդունելութեանց ժամանակ, եւ հագուստի ու վարմանց աւելի պարզութիւն, աւելի ազատութիւն տալ, — միշտ պատշաճի սահմանաց մէջ անշուշտ: — բացառութիւններ, ինչպէս ամեն տեղ, այս գէպքի մէջ ալ կան: Զարտուղութիւն կամքողներն, մանաւանդ ընտանիքն շցընիք մէջ, նոքա են, որոց թէեւ վերջնանապէս հաստատուած Տփղիսի մէջ, բայց գեռ գաւառացիի տիպ կը կրեն, զեռ շնորհած բարեխամսաբար իրենց պարտութիւնն առնեցութիւնը եւ Տփղիսի արտաքին ձեւակերպութեանց հետ գեռ կատարելապէս շնն հաշտուած: Եւ Տփղիսի հայ high-lierը պյապիսիներու վրայ բարձրէն կը նայի, չնայելով՝ որ այս վերջնաները բարցական անհամեմատ աւելի մէծ արդ անառութիւններ ունին:

Կողմոց ամերանցն այսու ամենայնիւ կատարեալ Հանգստութիւն է Տիգլիսեցյ համար, երբ նա կ'ապատի քաղաքի աղմուկներէն, գործերու տենդային ընթացքէն, եւ մանաւանդ ապականած եւ խեղդած օդէն: Խոզորի օդը շնորհի իր լինուային դիրքին, եւ զայն ըրջապատզ թէեւ ոչ ընդարձակ անառողներուն, շատ առողջէ, թէեւ իւ համշական: Ըստր է նմանապէս շուրջ: Թէեւ կը կասակած թէեւ Տիգլիսեցքի երր եւ իցե ճակակած լինին զայն իր պար Էտու առաջնութիւն մէջ, այսինքն՝ այն վիճակի մէջ երբ նաև ուռական սամօջաքի մէջ չէ եռացած եւ թէյի համալիւ ու հսուով համեմառքած: Եւ ոչ ալ — թէկէտ այս շատ հաղուադէպ է — իր սկրյապութեամբ չափաւորած՝ բարոսի ըմպելիքի ոժք:

Իմ այստեղ եղած միջոցն կորո՞ք էր Հաստատուած նաեւ Ռուսաց այժմեան նշանաւոր երաժիշտ՝ Ռուբենիշտեն։ Բայց սա շատ գործ չէր ելլիր եւ չէր խառնուեր հասարակութեան մէջ։ Խորինշախն մեծ ճաշակ կը վայելէ բռվանդակ առաջաշատ աշխարհին մէջ իր նշանակած հեղինակութեաներով։ Կա ամբողջ այս ամառը պիտի անցընէ կորո՞ք մէջ, ինչպէս կը խօսի՞ :

Կողըցիք, այսինքն ընտանիքները, շարունակ ամարանոց չեն մնար. շուտ շուտ կու գան Ցիլիս. մանաւանդ երբ կը-թէ մէջ մի մէծ երեկոյթ կայ, բարձր դասակարգի տիկինները եւ օրիորդները զըկանիք կը համարին իրենց՝ եթէ հեռու մնան այդ երեկոյթներէն: Եւ աշա այս մերձաւոր-

թեան պատճառաւ է, որ Տփիլիսի բնակչութեան ամարանոց կնացողները մեծաւ մասամբ կոչորը ենթառնեն:

Կ. ՏԻՒՐԵԱՆ

4344

**ԹՎԹԱԿՈՒԹԻՒՆ ՊԵՏՎՈՍ ԵՒ ԿՈՐՆԹԱՑԻՈԾ. ԵՒ
ՄԵՆԱՅԻՉԻՆ ԽՓԵՐԵՐ**

(C-200-Sub-1-24-24-Sub-1)